

## Հ Ա Յ Ե Կ Ե Ղ Ե Յ Ի Ի Մ Ա Ս Ն Ա Կ Ց Ո Ի Թ Ի Ի Ն Ը

### «Հ Ա Ի Ա Տ Ք Ի Ե Ի Կ Ա Ր Գ Ի» Ժ Ո Ղ Ո Վ Ն Ե Ր Ո Ի Ն

(«Հ Ա Ի Ա Տ Ք Ի Ե Ի Կ Ա Ր Գ» Ի Յ Ա Ն Զ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ Ի Ն Ա Ռ Թ Ի Ի)

Այս տարուան Օգոստոսի 15 էն 30 գումարուեցաւ Եկեղեցիներու Հաճախարհային Խորհուրդի «Հաւատք և Կարգ» (Faith and Order) կոչուած Յանձնախումբի ժողովը, Պինկալօր, Հնդկաստանի մէջ: Քրիստոնեայ բոլոր Եկեղեցիներէն եկած 185 ներկայացուցիչներ, մեծ մասամբ յայտնի աստուածաբաններ, յիսուհ երկիրներէ և բոլոր ցամաքամասերէն, հաւաքուեցան Միջ-Եկեղեցական Քրիստոնէական Կեդրոնին մէջ (Ecumenical Christian Center), Պինկալօրի մօտ և բըննարկեցին առաջարկուած երկու նիւթերը. «Պատասխանը սալ յոյսի մասին որ ի մեզ է» (Ա. Պետ., Գ. 15) և «Միասին անիլ միութեան մէջ»: Ուշագրաւ է որ, թէև Հռովմի Կաթոլիկ Եկեղեցին պաշտօնական անդամ չէ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին, սակայն անոր ներկայացուցիչները անդամ են Հաւատքի և Կարգի Յանձնախումբին, լման անդամակցութեամբ: Պինկալօրի ժողովին, Կաթոլիկ անդամակցոյնները թիւով տասներկու էին և անոնց մէջ կային յայտնի աստուածաբաններ, ինչպէս Մօնսէնիօր Սարտորի (Իտալիոյ Կաթոլիկ աստուածաբաններու նախագահը), Հայր Տիւփրէ, Փրօֆ. Պրուան, Փրօֆ. Խիլար և այլն:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին Հաւատքի և Կարգի ժողովներուն մասնակցած է առաջին իսկ օրէն, այս միջ-եկեղեցական կազմակերպութեան հիմնադրութեան օրէն:

Շատեր մոռցած են այսօր թէ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը հիմնուեցաւ համադրելով արդէն իսկ գոյութիւն ունեցող երկու խորհուրդներ. Միսինարական Միջպագային ժողովը և Հաւատքի և Կարգի ժողովը: Առաջինին նպատակն էր համադրել, համակարգել և միացնել միսինարական տարբեր առաքելութիւնները, որոնք Բողոքական Եկեղեցիներու կողմէ կ'երթային հեթանոս ժողովուրդները քրիստոնէացնելու, սակայն իրենց բաժանումներովը գայթակղութիւն կը ստեղծէին: Իսկ երկրորդը՝ շարժում մըն էր, սկսած Եկեղեցիներու մերձեցման և միութեան նպատակով, սակայն աստուածաբանական մտածումի և դաւանական բանաձևումներու վերամշակման ճամբով:

Առաջին իսկ օրէն, Հայաստանեայց Եկեղեցին ողջունեց «Հաւատքի և Կարգի Համաշխարհային ժողովը» մեծ խանդավառութեամբ: 1926 Մայիս 19ին ղրկուած հրաւերին, Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց ղրականօրէն և նշանակեց երեք ներկայացուցիչներ, որպէսզի տանին Լօզանի ժողովին Հայց-Եկեղեցիի պաշտօնական ձայնը: Անոնք էին՝ Տիրայր Արքեպս., Առաջնորդ Ամեն

քիկայի, Ղևոնդ Եպս. Գուրեան, Մանչեսթրի Հովիւ և Գրիգորիս Եպս. Պալաքեան, Կաթողիկոսական Պատուիրակ Երրոպայի, Իսկ Գերագոյն Հոգևոր Խորհուրդը, 1927 Յունիս 4 թուակիր պաշտօնադրով, յուսած կաթողիկոսական ներկայացուցիչներուն, կը բանաձևէր երեք սկզբունքներ, որոնցմով պիտի առաջնորդուէին իր ներկայացուցիչները: Սոյն պաշտօնագիրը կ'ըսէ. «Ողջունել համաքրիստոնէական համագումարի բացումը, յայտնել Հայ Առաքելական հնադարեան ազգային Եկեղեցւոյ սիրով մասնակցիլը նրան, որ Եկեղեցիների մերձեցման է ձգտում և ընդհանուր համագործակցութեամբ Քրիստոսի սիրոյ շնչով աշխարհը ջերմացնելու և նրա Աւետարանի յաւիտենական գաղափարները կեանքի մէջ մարմնացնելու նպատակն է դրել . . .»:

Կարգադիր Յանձնախումբի գումարած առաջին նիստին, Երևուսողէմի Պատրիարք Եղիշէ Արքեպս. Գուրեան «ի պաշտօնէ» անդամ նշանակուած է Համաշխարհային Ժողովին «Արևելեան Եկեղեցիներու միւս պատրիարքներուն հետ», իսկ Գրիգորիս Եպս. Պալաքեան ընտրուած է Գործադիր Յանձնաժողովին (Continuation Committee) անդամ:

1927ի «Սիոն» ամսագիրը, որուն վերահրատարակութիւնը սկսած էր Գուրեան Պատրիարքի կարգադրութեամբ և Բարզէն Եպս. Կիլիւսէրեանի խըմբազրուպետութեամբ, Յուլիս-Օգոստոսի իր թիւի խմբագրականով Լօզանի ժողովին կ'անդրադառնար կոչելով զայն «Կրօնական Մեծ Շարժում մը»:

Երջանկայիշատակ Բարզէն Արքեպս. Կիլիւսէրեան, որ այդ տարին իսկ կոչուած էր «Սիոն»ի խմբագրութեան պաշտօնին, իր խմբագրականով կ'ողջունէր քրիստոնէայ Եկեղեցիներու վերամրացման ձգտող այս ձեռնարկը. «Սիրեցէ՛ք Վիմանաւս. Տէրունի պատգամին ընդարձակ և ճոխ մէկ զործունէութիւնն է որ կ'արտացոլայ Հաւատքի և Կարգի միութեան համաշխարհային շարժումին մէջ և ասիկա ստուգիւցնող ցոյց կու տայ թէ Աւետարանը և Քրիստոնէութիւնը կրցած են թափանցել միտքերու և հոգիներու խորքն ու այլը, և գտած են իրենց քարոզած սիրոյն և եղբայրութեան ամենէն զործնական և ամենէն օգտակար մեկնութեան կերպը»:

1927ի ժողովի խանդավառ մասնակցութիւնը Հայ Առաքելական Եկեղեցիին կասեցում մը ունեցաւ յետագային: Սկսած էր եպիսկոպոսներու նշանակումով և Պատրիարքի պաշտօնական անդամակցութեամբ Նախագահական Մարմին, մեր Եկեղեցին յանկարծ ետ քայլ մը կը կատարէ: «Հաւատքի և Կարգի» ժողովներուն, որոնք իրարու կը յաջորդեն, մինչև կազմութիւնը Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին, կան Հայ Եկեղեցականներու անուններ, սակայն ո՛չ նախագահութեան մէջ, ոչ զործի խումբին մէջ (Working Committee) և երբեմն ոչ իսկ Յանձնախումբին մէջ: Լօզանէն ետք Էտինպըրայի ժողովէն մինչև Մոնթրէալ, Հայց. Եկեղեցին մասնակցեցաւ «Հաւատքի և Կարգի» ժողովներուն, պատահականօրէն և ոչ-պաշտօնական ներկայացուցիչներով, ինչպէս էր պարագան առաջին ժողովին:

Կը տարուինք մտածելու, թէ պատճառը այս վերապահութեան կրկնակի է: Լօզանի փորձառութենէն խտրելով, երբ Երջանկայիշատակ Ղևոնդ Եպս. Գուրեան շարունակեց մասնակցիլ գանազան հաւաքոյթներու, Ամերիկայի մէջ, ի

յայտ եկաւ երևոյթ մը, որ վտանգաւոր նկատուեցաւ մեր Եկեղեցւոյ բարձր-աստիճան եկեղեցականներուն կողմէ. դաւանական զիջումներու զառիվարը, որ փոխանակ առաջնորդելու Եկեղեցիներու միութեան, փոխադարձ յարգանքի և հանդուրժողութեան հիման վրայ, կը սպառնար սահեցնել տկարացած մեր Եկեղեցիին՝ դէպի ուրացումներու խորխորատը, ուրացումը մանաւանդ մեր Եկեղեցիին դաւանական կեցուածքին և վարդապետական ըմբռնումին՝ Քաղկեդոնեան բանաձևումներուն նկատմամբ: Վերապահութեան երկրորդ պատճառն էր հաւանաբար Բողոքականներու տիրող ձգտումը, ժողովներու մէջ, հասարակ և կարգի բոլոր հարցերը վերաքննութեան ենթարկելու շարունակ, անգիտանալով Եկեղեցիին աւանդութիւնը և Աստուածաշունչի մեկնութեան տալով անհատական և ազատ բնոյթ մը:

Կրնայ ըլլալ նաև որ վերապահութենէ աւելի՝ անտարբերութիւն մը կար մերոնց մօտ՝ Եկեղեցիներու միութեան ամբողջ շարժումին նկատմամբ, նկատելով զայն օտար և մեզի համար՝ աւելորդ պաճուճանք մը (luxu), քանի որ Հայաստանի մէջ թէ արտասահման, մեր Եկեղեցին կ'ապրէր վիրաւոր, ամէն կողմէն հարուածուած, իր պատմութեան ամենէն դժուարին տարիները:

Առաջին իսկ օրէն, 1927ի Լօզանի ժողովէն սկսեալ, «Հաւատքի և Կարգի» ժողովները եղան Քրիստոնեայ Եկեղեցիներէն զրկուած աստուածաբաններու մեծ հաւաքոյթներ, նպատակ ունենալով ուսումնասիրել և քննարկել տարբերութիւնները, որոնց հետեանքն է ըրիստոնէութեան բաժանեալ վիճակը: Սկզբնական տարիներու, նախ անճոնողներու մտածումին մէջ կը տիրէր այն համոզումը թէ դաւանական տարբեր հասկացողութիւններն են հիմնական արգելք միութեան և թէ անոնց բարձու մով, այսինքն աստուածաբանական վարդապետութիւններու շուրջ որոշ համաձայնութիւններ գոյացնելով, Եկեղեցիները կրնան իրազործել բարձացուած միութիւնը: Այս հիման վրայ, «Հաւատքի և Կարգի» ընդհանուր ժողովները կազմեցին յանձնախումբեր և անոնց յանձնեցին աստուածաբանական որոշ հարցերու քննարկումը: Այս հարցերն էին.

- 1) Եկեղեցւոյն պատգամը աշխարհին՝ Աւետարանը:
- 2) Եկեղեցւոյն բնութիւնը:
- 3) Եկեղեցւոյն ընդհանուր դաւանութիւնը հաւատքի մասին:
- 4) Եկեղեցւոյն պաշտօնէութիւնը:
- 5) Խորհուրդներ:
- 6) Մէկ Քրիստոնէութիւն և Եկեղեցիներու փոխ-յարաբերութիւնները:

Մինչև Lundի ժողովը (1952) մասնազէտ աստուածաբաններու խումբեր, որոնք զբաղեցան այս հարցերու քննարկութեամբ, եկեղեցաբանական հարցերը բաղդատական մեթոտով վերլուծեցին, ի յայտ բերելու համար թէ Եկեղեցիները դաւանական ո՞ր հարցին մէջ կը տարբերին և թէ ինչպիսի՞ կարելիութիւններ կան յաղթահարելու տարբերութիւնները համաձայնութիւններով: Բաղդատական այս մեթոտը չտուաւ սպասուած արդիւնքը, թէև մղեց իւրաքանչիւր Եկեղեցիի աստուածաբաններ միասնաբար տանելու լուրջ ուսումնասիրութիւններ և ստեղծելու փոխադարձաբար հասկնալի եզրաբանութիւն մը:

Լուսնաթի ժողովը նոր մեթոտ մը թելադրեց փոխարինելու կամ ամբողջացնելու համար եկեղեցաբանականը, այն էր Վերստուսաբանական մեթոտը: Աստուածաբանական ուսումնասիրութիւնները կեդրոնացան «Քրիստոս» և «Եկեղեցի» հասկացողութիւնները պարզաբանելու անհրաժեշտութեան վրայ և աշխատանքի խումբերը լծուեցան նոր ուսումնասիրութիւններու, նոր նիւթերու շուրջ: 1967ին Պրիսթօլի ժողովին բերուած ուսումնասիրութիւններու վերնագիրները բաւական են բնորոշելու համար նոր մտահոգութիւնները.

- 1) Աստուած՝ բնութեան և պատմութեան մէջ:
- 2) Ս. Գիրք և աւանդութիւն:
- 3) Հաղորդութիւնը:
- 4) Եկեղեցին և Հրեայ ժողովուրդը:

«Հաւատք և Կարգ»ի կեանքին մէջ մեծ անկիւնադարձ մը կատարեց Լուվէնի ժողովը, 1971ին: Կարգ մը Եկեղեցիներ միութիւնը իրագործած էին իրարու միջև: Որոշ միութիւններ կայացած էին, առանց նկատի առնելու դաւանական տարբերութիւնները և առանց լուծելու վարդապետական դժուարութիւնները: Աստուածաբաններու մասնագիտական պրպտումներուն ձգելով շարունակել վիճաբանութիւնները, միացած Եկեղեցիները որոշած էին հաղորդութեան մասնել իրարու հետ, ճանչնալ ձեռնադրուած պաշտօնեաներու հանգամանքը և գործակցիլ իրարու հետ, Եկեղեցիի կեանքէն ներս:

Այս բոլոր շարժումներէն դուրս մնաց մեր Եկեղեցին, թէև Գերշ. Տ. Տիրան Արքեպս. Ներսոյեանի, Գերշ. Տ. Գերենիկ Եպս. Փօլատեանի և աւելի ուշ՝ Գերշ. Տ. Գարեգին Եպս. Սարգիսեանի անունները յիշատակուած են իբրև «դիտող» կամ «հիւր» եկեղեցականներ, շարունակաբար զուժարուած ժողովներու տեղեկագիրներուն վերջաւորութեան:

Երբ 1958ին կազմուեցաւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը և 1962ին Հայց. Եկեղեցին պաշտօնապէս անդամագրուեցաւ անոր, պատահած էր արդէն մեր Եկեղեցւոյ երկու Կաթողիկոսութիւններու միջև տագնապը, որ մղեց իւրաքանչիւրը իր անկախ անդամակցութիւնը բերելու Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին՝ Փփանակ, ինչպէս 1927ի Լօզանի ժողովին, ներկայանալու իբրև մէկ Եկեղեցի, մէկ պատգամաւորութեամբ և յստակ վերաբերմունքով մը ժողովի աշխատանքներուն նկատմամբ, իւրաքանչիւր Կաթողիկոսարան ունեցաւ իր ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները, սակայն Ընդհանուր Ժողովներուն յատկապէս և ոչ «Հաւատքի և Կարգ»ի ժողովներուն: 1971ին, Լուվէնի զուժարուած ժողովին կը գտնենք անուն մը միայն, Գաղկեզոնի ժողովին բերած հարցերով զբաղող խումբին մէջ. այն է Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Աշտնիկ անունը, Անթիլիասէն:

Այս տարուան Պինկալօր, Հնդկաստան զուժարուած ժողովին մասնակցեցան Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Աճէմեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անուանով, և Հոգշ. Տ. Արամ Վրդ. Բէշիշեան, Անթիլիասէն:

Երկու շաբաթներու ընթացքին, ժողովը քննութեան ենթարկեց բոլոր աշխարհամասերէն եկած արտայայտութիւնները քիսսոնկեական յոյսից, այսօր-

ուան աշխարհի ալեկոծումներուն դիմաց: Տասը առանձին ենթա-Յանձնախումբեր քննարկեցին այդ արտայայտութիւններէն իւրաքանչիւրը և տասներորդ Յանձնախումբը համադրեց բոլորին աշխատանքները «Վերջնագոյն Յոյս»ը վերնագրուած գեղեցիկ գրութեամբ մը: Վերջին երեք օրերուն ալ, ժողովը քննարկեց «Միասին աճիլ գէպի Միութիւն» նիւթը, նկատի առնելով յատկապէս Մկրտիչեան, Պասարազի և Չեռնագրութեան մասին կատարուած աշխատանքները: Վերջին հինգ տարիներու ընթացքին, Եկեղեցիներու աստուածաբան ներկայացուցիչները, երկար խորհրդակցութիւններէ ետք, հասած էին համաձայնութեան մը, երեք խորհուրդներուն շուրջ: Համաձայնութեան արդիւնքը եղած էր հրատարակութիւնը զրքոյկի մը, «Մէկ մկրտութիւն, մէկ հաղորդութիւն և փոխադարձաբար ճանչցուած պաշտօնէութիւն»: Ստանալէ ետք այս զրքոյկը, իւրաքանչիւր Եկեղեցի արտայայտած էր իր տեսակէտը անոր պարունակած բանաձևումներու մասին: Ժողովին յանձնարարութիւնը եղաւ որ շարունակուի «Հաւատքի և Կարգի» Յանձնաժողովին և Եկեղեցիներու միջև զարգացող այս խօսակցութիւնը, հասնելու համար համաձայնութեան ձեռք մը, զոր կը կոչեն consensus, և որ կ'արտայայտէ կարծիքներու համընկնում մը, աւելի քան ամբողջական նոյնութիւն մը:

Պիակալօրի ժողովը, իր կատարած աստուածաբանական աշխատանքին իբրև արտայայտութիւն, հրատարակեց «հաւասքի հասարակաց դաւանութիւն» մը, որ արժանացաւ Բողոքական, Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիներու ներկայացուցիչներու հաւաքական հաւանութեան:

Վերջացնելու համար, կը հրատարակենք մի քանի հատուածներ այդ «գաւանութեանէն», յուսալով որ մեր Եկեղեցիին հարագատ գաւակները կը գտնեն այնտեղ նոր ներշնչումներ, իրենց հաւատքը զօրացնող:

\* \* \*

«Մենք լսեցինք յոյսի, ձայներ, որովհետեւ մենք հոս կոչուած ենք հաշիւ տալու մեր յոյսի մասին (Ա. Պետ., Գ. 15): Մենք խաւմբ մըն ենք 160 քրիստոնեաներու, հաւաքուած Հնդկաստանի մէջ, եկած բազմազան Եկեղեցիներէ եւ երկիրներէ, իբրև Եկեղեցիներու Համաեւարհային Խորհուրդի «Հաւասքի եւ Կարգի» Յանձնախումբ: Մեր Եկեղեցիները տուած են մեզի տեսանելի միութեան դասը յառաջացնելու պարտականութիւնը: Այդ պարտաւորութեան կեդրոնն է զարգացումը Եկեղեցիներու միջև իրենց հաւասքը միասնաբար դաւանելու կարելիութեան:

\* \* \*

«Քրիստոս յաբեալ ի մեռելոց:» Սակայն Յարուցեալը նոյն խաչեցեալն է: Այս կը նշանակէ թէ յոյսի մեր կեանքը-բնիկանգութեան ապահովութիւն մը չէ, այլ հրաւէր մը վստահութեան: Յոյսի մէջ ապրիլ չի՛ նշանակեր

նպասակի մը հասած ըլլալ, այլ գտնուիլ շարունակ վստահներով լեցուն նամբու մը վրայ:

Յոյսով ապրիլ կը նշանակէ յանձն առնել *պայքարը*: Մեզի զլացուած է առաւելութիւնը ըլլալու «ոչ տաք եւ ոչ պարզ», յանձն առնելու կեղծ չէզոքութիւն մը, որ գաղտնի պատշապանութիւնն է իշխանութեան զլուխ գտնուողներուն: Պայքարի կը նշանակէ կողմ բռնել, ըսել «այո» ոմանց, ուրիշներուն «ոչ» ըսելու գիտով: Եթէ համբերող դիմացկունութիւն մը միակ կարելի միջոցն է, այդ եւս բողոքի ձեւ մըն է: Կրնանք ձախտուիլ, քանի որ Աստուած կրնայ գործածել մեր ձախտողութիւնները Իր նպատակներու իրագործման մէջ: Յոյսը կ'ընդգրկէ պայքարի յանձնառութիւնը:

Յոյսով ապրիլ կը նշանակէ յանձն առնել *իշխանութեան գործածութիւնը*: Ոմանք չափազանց իշխանութիւն ունին, այնքան որ անվստահելի են: Ուրիշներ շատ քիչ իշխանութիւն ունին արդիւնքի մը հասնելու համար: Ճիշդ չէ որ քիչեր իրենց որոշումները պարտադրեալ շարունակեն: Պէտք է նոյնքան իշխանութեան զրկուածներուն հետ եւ օգնենք անոնց, դուրս գալու ուրիշներուն ենթարկուածութենէն: Սակայն նաեւ պէտք է ծառայութիւն մատուցանենք իշխանութեան զլուխ գտնուողներուն, թելադրելով անոնց որ լսեն «աշխարհի արհամարհեալներուն», որ իշխանութիւնը գործածեն արդարութեամբ եւ բարեմեծ զայն դուրս մնացածներուն հետ: Յոյսը կ'ընդգրկէ իշխանութեան պատասխանատու գործադրութիւնը եւ անոր անպատշաճութիւնները:

Յոյսով ապրիլ կը նշանակէ *հաստատել նորը եւ վերահաստատել հինը*: Հաստատել նորը ընդունիլ է թէ Քրիստոս կ'երթայ մեր առջեւէն. վերահաստատել հինը ընդունիլ է թէ Ան չեկաւ կործանելու, այլ լրութեան հասցնելու, որովհետեւ նոյնն է Ան, երէկ եւ այսօր եւ յաւիտեան:



Յոյսով ապրիլ կը նշանակէ յանձն առնել *ինքն սքանադատութիւնը* իբրև *միջոց վերանորոգումի*: Մեակոյթէն եւ եկեղեցիէն ներս, վերանորոգումը կու գայ՝ վերահիմնութեամբը հաստատուած իրականութեան, զայն վերակենդանացնելու կամ մէկզի շարժելու համար: Սակայն բառին իսկական իմաստով վերանորոգումը մեր իշխանութենէն վեր է: Ան կը ծաղկի երբ Աստուած դասէ մեզ եւ առաջնորդէ մեզ զղլումի եւ ապաշխարութեան պտուղ բերելու: Այս կրնայ նաեւ քանի մեզ թեթեամքութեան, ինքզինքնիս շատ լուրջի չառնելու կամեցողութեան մը: Անոնք միայն որոնք կրնան ժպտիլ իրենք իրենց նկատմամբ կրնան, ի վերջոյ, լուրջի առնել ուրիշները: Յոյսը կ'ենթադրէ ինքնաֆննդատութիւնը, իբրև վերանորոգումի միջոց:



Յոյսով ապրիլ կ'ենթադրէ *անցնիլ մահուան վտանգին նոյն այդ յոյսի սիրոյն*: Ոչ մէկ քրիստոնեայ իրաւունք ունի որոշելու որ ուրիշ մը պէտք է նա-

հասակութի: Սակայն մեզմէ իւրաքանչիւրը կը դիմագրաւէ հաւանականութիւնը թէ վկայութիւնը կրնայ ըլլալ սուղ արժող վկայութիւն: Քրիստոնէական յոյսը խուսափում չէ՝ մահէն, այլ յարթահարումը մահուան: Անոնք որ իրապէս կ'ապրին յոյսով, հաւատած են մահուան հետ եւ կրնան դիմագրաւել վստահութիւնը: Քրիստոսի հետ մեռնելու: Ոմանց համար այս խօսքերը հառաքանութիւն են, ուրիշներու համար՝ ժայռի նման հաստատուն վստահութիւնն է, որով կը դիմագրաւեն ամէն նոր օր: Յոյսով ապրիլ կ'ընդգրկէ մահուան վստահութիւնը նոյն այդ յոյսի սիրոյն:

*«Հաւատարիմ է բանս, զի եթէ ընդ նմա մեռաք, ընդ նմին և կեցցուք. եթէ համբերեմք, ընդ նմին և թագաւորեսցուք. և եթէ ուրանամք, և նա ուրանայ զմեզ. և եթէ չհաւատամք, նա հաւատարիմ մնայ, ուրանալ զանձն իւր ոչ կարէ» (Բ. Տիմ., Բ. 11-13):*

Շ.

